

## Տ Ի Ջ Բ Ո Ն Ի Ա Ի Ե Բ Ա Կ Ն Ե Բ Ո Ւ Ն Մ Է Ձ

Ա.

Կամար մը բոյլ, զոյգ մը պատեր,  
Խածած փէշը ժամանակին,  
Դարերն ի վեր կը սանին դեռ,  
Մեծ օրերէն այս անուր դին:

Անապատի սրտին՝ անիղձ,  
Պահնորդ մ'ինչպէս ան կը կենայ,  
Բացած ինզգինք բազմակսկիծ  
Տիգրիսին որ կը հեկեկայ:

Ալիքներէն շատաբարոյց,  
Ան չի լըսեր մեմունջն անհուն,  
Հողին ներքեւ, հողերէն դուրս,  
Դեռ չհանգչած իր զօներուն:

Ջուրերն հանդարտ կ'երգեն օրօր,  
Բայց անպատասխան մեռելներուն՝  
Չեն յաջողիր հողն ու երկինք  
Բերել ֆաղցրը խաղաղութիւն:

Բ.

Դարեր, դարեր առաջ էր ան,  
Երբ գահիդ դէմ երկրաստան,  
Օր մը սրտում եկան կեցան  
Երէց, իւրան ու զօրական:

Յետոյ նզովք, յետոյ՝ արիւն ...  
Ապա ցունցով մը անասնման  
Վառեցաւ ջահն Աւարայրի,  
Մութերուն դէմ մեր պատմութեան:

Հողին անոնց կաթիլ է վառ,  
Գիշերներուն գալիք բոլոր,  
Հաւասն անոնց յաւերժափառ,  
Անփերելի ֆանդակ ազօր:

Ո՛ւր է բայց հուրն ասրուածին.  
Կոհակները թաւալ թաւալ,  
Մոխիրն անոր դեռ կը սանին  
Տիգրիսի մութ ջուրերն ի վար:

Գ.

Անապատի աւազներուն՝  
Հրէ՛ւն ինչպէս աւանդութեան,  
Մահուան մէջէն կը փորձես դեռ,  
Ժամանակի նետը փերել:

Նորէն կեցեր ենք դէմ դէմի,  
Երբեմն ինչպէս հին օրերուն,  
Ճիսն եմ ցեղին արիւնափամ,  
Որուն զարկիր հազար անգամ:

Գրուած չարիքն է աշխարհի,  
— Մեռելներուն եւ ողջերուն —,  
Փոշիացար զարկիդ մէջ դուն,  
Դեռ կը մնամ ես կենդանի:

Արեան մէջէն անցեալներու,  
Երբ կը նայինք բայց իրարու,  
Կը բաբախի կուրծիս՝ նորէն,  
Աստղը վերքիդ, հեռուներէն:

ԵՂԻՎԱՐԳ